

ԳԵՂԱՐՈՒԵՍԻ ԱՇԽԱՐՀԻՑ

ԲԱՐԻՁԵԱՆ ԱՐՁԱԴԱՆԴՆԵՐ

Եւրոպական յունիսի 30-ին «Société des artistes Français» և «Champs-de-Mars»-ի «Սալոն»-ները իրենց դուռները փակեցին երկու ամսուայ ժամանակամիջոցի մը մէջ իրենց բազմաթիւ սրահներու մէջ ընդունելով 600,000-է աւելի այցելուներ։ Դրել մանրամասնաբար ցոյց գրուած հազարաւոր նկարներու, արձաններու, գծագրութիւններու, «օ-ֆոոթ»-ներու մասին՝ անկարելի է այն միակ պատճառով, որ երկու ամիսը նոյնիսկ ամբողջովին նուիրելով այդ ընդութեան, բաւական չէր ըլլար։

Բայց և այնպէս կը յուսամ թէ հետաքրքիր կ'ըլլայ նայուացք մը ձգել այդ յարատն ու անդուլ աշխատանքի գեղեցիկ հաւաքածոյին վրայ, թուոցիկ կերպով նկատելով այն գեղեցիկ կտորները՝ որոնք արժանացան ընդհանուր ուշադրութեան։

Եւ բան մը որ աւելի մեղ կրնայ հետաքրքրական դարձընել երկու «Սալոն»-ները, այդ հայ արուեստագէտներու մասնակցութիւնն է. մասնակցութիւն մը, որը իրաւամբ կրնայ պատուաբեր համարուիլ հայ հասարակութեան, մանաւանդ այս տարի՝ երբ՝ Փոանսական կառավարութիւնը դարձեալ խոստովանելով հայ ստեղծագործութեան գերազանցութիւնը, բազմաթիւ գործերու մէջէն հայ արուեստագէտի մը՝ պ. է. Շահինի մէկ «Dessin»-ը կը գնէ, զայն կիւքսենապուրկի թանգարանին յատկացընելու համար, ուր ապահովապէս պատույ տեղերէն մէկն է որ պիտի գրաւէ։

Փոքր չափով, ածուխով գծուած՝ բարիզուհիի գլուխ մէ, պլուխ մը, որու մէջ պ. Շահին գիտցած է դնել բարիզուհիին այն առեղծուածային նայուածքը, որու մէջ գուցէ ամենավարժ հոգեբաններն անգամ վարանին կարդալ. նայուածը մը ուր ամէն բան կայ, որ կը քաշէ, կը մագնիսացնէ, կը խոստանայ... վերջապէս նայուացք մը, որու գաղտնիքը բարիզցի «Demi-Mondaine»-էն յետոյ... պ. Շահինը միայն գիտէ, որը յաջողած է ածու-

իր մի քանի ազատ գիծերով՝ որոնք սակայն անհուն նրբութիւն մ'ունին՝ թուղթին վրայ կենդանացնել, խտացնել այդ նայուածքի դժուարին բանաստեղծութիւնը: Բացի այդ պ. Շահին ցոյց է դրած 4—5 ուրիշ գործեր, որոնք շատ քիչ տարբերութիւններով ուժեղ գործեր են, շնորհալի ու վարժ ձեռքով մը նկարուած:

Պ. Շահին, որ մինչև այժմ կը ցուցադրէր «Société des Artistes Français»-ի մէջ, առաջին անգամ ըլլալով մասնակցած է «Champs de Mars»-ի «Սալոն»-ին և ուր հաճոյքով կը լսենք թէ «Societaire» ընտրուած է:

Պ. Է. Շահինին միայն շնորհաւորել կարելի է այդ մեծ յաջողութեան համար, որը իր միւս յաղթանակներուն վրայ կու գայ մէկ նորն ալ աւելցնել, բարձրացնելով նոյնպէս հայու տաղանդին մակարդակը գեղարուեսաի այժմեան օրրանին մէջ:

Հայ իգական սեռն ալ իր ներկայացուցիչը ունի գեղարուեստից տաճարին մէջ՝ ուր օր. Պապայեան ցոյց դրած է կանացի դէմքեր ներկայացնող երկու կտաւներ, որոնք նկարուած են Քառորդուի հետեղողութեամբ՝ ամպոտ և անորոշ շրջագծերով ու գրեթէ գորշ միագոյն, թէպէտ ունենալով առանձին շնորհ մը, նրբութիւն մը, որը սակայն աւելի տպաւորիչ կ'ըլլար՝ եթէ միանար գոյներու նուրբ և հարուստ խաղի մը:

Ամեն պարագայի մէջ կը կարծեմ թէ օր. Պապայեան ինքնուրոյն կերպով գծելով իր ուղղութիւնը՝ առանց հետեւելու այս կամ այն նոր հոսանքին, որոնք հազիւ թէ կարողանան իրենց գոյութեան իրաւունքը պաշտպանել, աւելի հետաքրքր-բական կը դառնար:

Պ. Զաքարեան՝ ինչպէս միշտ՝ պատույ տեղերէն մէկը կը գրաւէ իր 4 փոքրիկ «Nature-Morte»-երով, որոնց մէջ վարպետի վրձինը իր ոյժը գրած է անհերքելիօրէն, դեղձերու թաշշապատ փափկութիւնը, միսերու հիւթեղ ու ճիշտ վերարտադրումը, գաւաթներու թափանցկութիւնը աւելի ճիշտ կերպով հազիւ թէ կարելի ըլլար պատկերացնել: Եւ պ. Զաքարեան միշտ պատույ տեղը պիտի պահէ այդ ճիւղին մէջ՝ ապացոյց որ իր գործերէն մէկը երկար ժամանակէ ի վեր արդէն կը դանուի կիւքսենպուրկի թանգարանին մէջ, իբր արդի գեղարուեստի գոհարներէն մէկը:

Բան մը միայն՝ որ զիս զարմացուց. այդ իր ստորագրելու եղանակն է:

Հպարտ պիտի զգայի ինձ կարդալով այդ վարպետի գործերուն տակ փոխանակ երկու սկզբնատառերու, պ. Զաքարեա-

Նի ամքողջ ստորագրութիւնը՝ որը ապացոյց մը պիտի ըլլար իր վերջաւորութեամբ՝ հայու գործ մը ըլլալուն, հետևարար պ. Զաքարեանի տաղանդին վրայ հիացող ամեն մի օտարականի մտքին մէջ պիտի ծնեցնէր և մասնակի հիացում մը այն ազգին հանդէպ, որը իր աննախանձելի պայմաններուն մէջ իսկ կրցած է ոյժեր արտադրել՝ և որոն պատկանելու պատիւը ունի պ. Զաքարեան...

Այդպէս չէ վարուած պ. Շապանեան, որ բաւական մեծ դիրքով կտաւ մէ ստորագրած այս անգամ, ուր լուսնոյ շղերուն տակ հանդարտ ծովը կը փոռուի թեթև ծփանցներով, որոնք կու գան համքուրել ծովու գրկախառնումին յառաջացող սև ժայռերու մերկ կուրծքերը, Նկարին մէջ կը զգացուի գիշերային անդորրութիւնը, որը սակայն աւելի խորհրդաւոր պիտի դառնար, եթէ զիշերուան մը համար այդքան պայծառ երանգներով նկարուած չըլլար:

Պ. Տիրանեան դժբախտաբար չէ մասնակցած ներկայ «Սալոն»-ին՝ ուր հետագրքիր պիտի ըլլար զինքը տեսնել:

Այս չորս ցուցադրողներով հայ արուեստագէտներու թիւը կը փակուի փոքր «Սալոն»-ին մէջ, ուր Փուանսացի և օտար վարպետներու գործերու քով երբեմն կ'երկին նոյնիսկ անհասկանալի ըլլալու աստիճան տարօրինակ ու անճաշակ նկարներ: Օրինակ Քառորդիւս-Տիւոանի՝ նուրբ ու ճոխ գոյներու բանաստեղծին քով ժան Պեոփի մը կտաւը, որու տակ իրաւամբ մէջ կը մատիտով գրած է «horreur!» (սոսկնւմ). և հազիւ թէ այդ նկարներու ներկայութիւնը հասկանալի ըլլայ այլապէս՝ բայց եթէ ինամիական կապերու գոյութիւնը՝ որը պատուաբեր չէ անշուշտ՝ և որը այնքան գեղեցիկ կերպով հրապարակ է հանած Զոլա իր «Լ'Օւնցը»-ի մէջ՝ և ազատ մտածողներու, անկախ աշխատողներու մեծ տեղ մը տրուիլը, որոնք սակայն իւրենց տպաւորութիւնները, գաղափարները արտայայտելու եղանակին մէջ երբեմն հասած են ծայրայեղութիւններու:

Քառորդէո՞ օր. Պապայեանի ուղղութեան հեղինակը ցուցագրած է չորս նկարներ՝ միշտ հաւատարիմ իր ուղղութեան՝ և որոնց միայն ընդհանուր տժգունութեան ու մեղմութեան մէջ մարդկանց աչքերը տարօրինակ ուժով մը սև կէտեր կը դընեն:

Անշուշտ վարպետը իր մտածելու եղանակը ու պատճառ-ները ունի՝ որոնք զինքը մղած են այդպէս արտայայտելու՝ և որը սակայն կրնայ աստիճան մը վիճելի ըլլար:

Աքանաներու բաժնին մէջն Ռուտէն՝ յայտնի վարպետը ձուլած է պղնձէ հսկայ արձան մը «le Penseur» (Մտածողը), որը

իր պատուանդանին վրայ նստած, ձեռքը ծունկին ու կղակը ափին մէջ, նայուացքը յառած անորոշ կէտի մը, անհունութեան անլուծելի գաղանիքները մտածել կը թուի:

Լայն, հսկայական ուժեղ բան մը կայ այդ գործին մէջ, որ մտածել կու տայ:

Եւ ահա ինչպէս կը բացատրէ հեղինակը իր գլուխ-գործոցի մարմնացումը՝ որ փոքրիկ պատմութիւն յ'ունի.

«Վերջերս «Դժողովի դրուցի մը ծրագիրը կը կազմէի, ուր դռան առաջ ժայռի մը վրայ նստած Տանդէ խոր մտածումներու մէջ իր բանաստեղծութեան ծրագիրը պիտի խորհէր: Իր ետևը պիտի ըլլային իւկոլին, Թրանցէսքա, Բաօլօ, վերջապէս «Աստուածային Կատակերգութեան» բոլոր անձնաւորութիւնները:

Սակայն այս գաղափարս չիրագործեցի:

Նիհար ու չոր, իր պարզ ու շիտակ պատմումանին մէջ, ընդհանուրէն զատուած, իմ Տանդէն նշանակութիւն մը չպիտի ունենար:

Իմ նախկին ներշնչումէն առաջնորդուած ուրիշ «Մտածող» մը ծրագրեցի: Մերկ մարդ մը, ժայռի մը վրայ նստած՝ որ կղակը ափին կը մտածէ: Արդիւնաբեր մտածումը յամրաբար կը ծաւալի իր գանգէն, երազող մը չէ սա, այլ ստեղծագործող մը... ահա ինչպէս շինեցի արձանսա:

Եւ Ռոտէնի «Մտածող»-ը քիչ ժամանակէն շնորհիւ խումբ մը պետական ու գեղարուեստի աշխարհին պատկանող անձնաւորութիւններու փափաքին, Բարիզի հրապարակներէն մէկուն վրայ պիտի տրուի, ուր Բարիզը այդ յար մտածող, ստեղծագործող քաղաքը ներկայացնող խորհրդանշանը պիտի ըլլայ:

Նախապէս յիշած պատճառներով մանրամասնաբար թուել բոլոր աչքառու գործերը անկարելի է:

«Société des Artistes Français»-ի մէջ հայ գեղարուեստը՝ ներկայացուած է երկու նկարիչներով միայն:

Պ. Քիւրքճեան՝ որ երկրորդ անգամ ըլլալով կը ցուցադրէ, ստոշագրած է փոքրիկ կտաւ մը: Պատուհանին առաջ մենեակին կիսաստուերով պաշարուած՝ աշխատող կին մ'է, որուն դիմագիծը մութ գիծերով կը նկարուի պատուհանին՝ տժգոյն լուսաւորութեան վրայ: Կեանքէն առնուած իրական կտոր մ'է, որ զուրկ չէ տեսակ մը բանաստեղծութենէ՝ անկեղծօրէն զգացուած ու արտայայտուած, առանց աւելորդ «effet»-ներու:

Բան մը որ ցաւալի է, այդ միջոցներու սղութիւնն է, որը արգիլած է մինչև այսօր երիտասարդ նկարչին արտադրել աւելի բարդ գործեր, ուր նկարիչը իր կազմելու, ներդաշնակելու, լայն ու ազատ կերպով աշխատելու բոլոր կարողութիւններով հրապարակ կու գայ, և որոնք ապահովաբար պիտի կը ռար պատուաւոր կերպով գլուխ հանել պ. Քիւրքնեան, ցոյց տալով դեռ այնպիսի յատկութիւններ, որոնք այդ աննպաստ պայմաններու պատճառաւ անյայտ են մնացած: Ցանկալի էր յառաջիկայ «Սալոն»-ին պ. Քիւրքնեանին դիտել աւելի մեծ ու պատասխանատու նկարի մը մէջ, որոն արտադրուելուն նպաստաւոր պայմաններու ստեղծուիլը ի սրտէ կը մաղթենք:

Պ. Գրիգորեան ցոյց է դրած կուվոի թանգարանին ներքին մէկ մասը նկարուած շատ ուղիղ, մաքուր և խնամուած գիծերով, ուր պողպատեայ քանդակուած դուռը իր ամեն մանը-րամասնութիւնները ունի. թէպէտ ընդհանրապէս այդ աշխատութեան ձևը առաջ է բերած նկարին մէջ չորութիւն, մինչդեռ ցուցահանդէսի մէկ ուրիշ սրահին մէջ ցոյց է դրուած Պեռոստի մէկ գործը, նոյնպէս կուվոի մէկ մասը «Rubens»-ի սրահը ներկայացնող մէկ նկարը, ուր սակայն գոյններու ճշտութիւնը, երանգներու աստիճանաւորումը և արժէքը, սրահին մէջ վերէն մաղուող առատ և հաւասար լոյսը այնքան ճշտօրէն են վերաբարդուած, որ իրականութեան կատարեալ զգայնութիւնը կու տան դիտողին նոյնիսկ խարուելու աստիճան, կարծելով գտնուած սրահի շարունակութիւնը տեսնել նկարին մէջ, և ցանկութիւն մը տալով շրջանակէն ներս մտնելու: Աշխատելու եղանակներու մէջ շատ մեծ տարբերութիւն մը կայ: Պ. Գրիգորեանի «Interieur»-ը աւելի մաքուր ու նուրբ գիծերով է նըկարուած, մինչդեռ Պեռոստ աւելի ուշադրութիւն է դարձուցած գյոյներու արժէքի և ներդաշնակութեան՝ առանց շատ մանրամասնութեան մէջ մտնելու, և այդ աշխատելու եղանակը նկարին տուած է տեսակ մը հիւթեղութիւն և կեանք, որը թեթևապէս կը պակսի պ. Գրիգորեանի նկարին մէջ:

2-րդ մետայլի (hors concours) արժանացած են բաւական թուով գործեր, որոնց մէջ պատուոյ տեղը կը բանէ Կառուղլզի գիշերային մէկ տեսարանը: Գիւղական տօնավաճառ է, խառնի խուռն սայլերու, կառքերու մէջտեղ, նկարի առաջին աստիճանին վրայ կանգնած են երկու սպիտակ ձիեր, լուսաւորուած լուսնի յստակ լոյսով մը, գլուխնին կախած, յոդնած գիրքերով: Հեռուն գիշերային անորոշութեան մէջ անհետացող սայլերու շաղապատումին մէջէն կարմիր լոյսեր իրենց կէտերը կը դնեն, մարդկանց և ձիերու մարմիններէն մասեր թեթևապէս

լուսաւորելով ու այդ բոլորի վրայ լուսնի լուսաւորութեան գեղեցիկ անդրադարձում մը, հաւասար, հանդարտ ու վարպետ աստիճանաւորումներով, Գիշերային բանաստեղծութեան գեղեցիկ կտոր մը, որու երիտասարդ հեղինակը 2-րդ մետայլէ դատ՝ որը իրեն հօրե concours (անմրցելի) ըլլալու առանձնաշնորհումը կը տայ՝ ստացած է «bours de voyage»-ի 3,000 ֆռ. մրցանակը և բախտը ունեցած է իր գործը կառավարութենէն գնուած տեսնելու: Նախանձելի յաջողութիւն մ'է այդ որուն արժանացած է իրաւամբ:

Գրեթէ միւնոյն յաջողութեամբ նկարուած է հառէօի գիշերային մեծադիր մէկ նկարը, ուր զարեծալ լուսնի լոյսի տակ գիւղական փողոցի մը մէջէն կովերու երամակ մը կ'անցնի հանդարտ քայլերով: Լոյսի և ստուերի գեղեցիկ ու ճիշտ վերարտադրում, գիծերու շնորհ, նկարելու վարժ և ուժեղ եղանակ մը, ահա այն բոլորը՝ որոնք արժած են հեղինակին Ռոզա Պոնհէօի մրցանակին և կառավարութեան ուշադրութեանը՝ որը գնած է զայն, անշուշտ թանգարանի մը յատկացնելու:

Ժան-Բոլ լոռանս՝ մեծ վարպետը՝ ցոյց է դրած մեծադիր նկար մը՝ «Գործարանէն վերադարձը», որը գործարանական կեանքին տխուրը դրուագներէն մէկն է, արտայայտուած կորովի և զգացուած վրձինով մը: Անտարբեր կարելի չէ նայել այդ սև ամբոխին՝ որ զառիվայրէ մը վար կ'իջնայ յոզնած, ուղերը քաշեցելով, թեսերը կախած: Մարդիք են ատոնք՝ մարդիք որոնց դէմքերուն վրայ ճարտար վրձինով մը դրոշմուած է տառապանքի կնիքը, կիներ, որոնց քով կանացի գրեթէ ոչինչ չէ մնացեր, և այդ բոլորը շրջապատուած է գործարաններու մխացող ծինսելոյզներու հեռապատկերով մը, նկարուած տխուրը ու ճնշող գոյներով:

Իրապէս գործարանական աշխարհն է այդ, սառսռագիեցիկ կտոր մը այդ անծանօթ աշխարհէն՝ դրուած բարիդեան ազնուապետական և հարուստ դասակարգի աչքերուն առաջ, որոնց ժան-Բոլ լոռանսի հանճարը կանգ պիտի առնել տայդիտելու համար այն բոլորը, որոնց գոյութիւնը կ'անգիտանան և որոնց պիտի չուղէին նշմարել իսկ իրականսւթեան մէջ:

Նոյնքան տխուրը մտածումներ կ'արթնցնէ Գանքառէի «Վերջին մտածումը»: Այստեղ ազքատ նկարչի կեանքի ողբերգութեան գրեթէ սովորական, անխուսափելի մէկ տեսարանը՝ վերջին տեսարանն է ցոյց դրուած անհունապէս յուղիչ ամբողջութեամբ մը: Վեցերորդ յարկի փոքրիկ սենեակ ս'է. մահճակալին վըրայ՝ տժգոյն, այտոսկրները գուրս ցցուած՝ մազերու փունջ մը լայն ու դալկահար ճակտին, երիտասարդ նկարիչը իր կող

բազուկներու օգնութեամբ նստած է, անթարթ, խորունկ նա-
յուածքով մը դիտելով՝ գուցէ վերջին անգամ՝ իր կիսաւարտ-
մէկ նկարը, որը իր դէմ կը բռնէ ընկեր մը, մինչդեռ բժիշկը
և խումբ մը ընկերներ տխուր, յուսահատ դիրքերով իր շուրջը
բոլորած են: «Վերջին մտածումն» է որ կ'անցնի մահամերձ:
արուհստագէտին ուղեղէն: Արուեստի վերջին պլազացող կայծն
է որ զայն վերջին ճիգով մը կը բարձրացնէ իր բարձին վրա-
յէն, դիտելու համար այն կիսաւարտ գործը, որ գուցէ դար-
ձեալ չպիտի գնահատուէր նախկիններուն նման: Սիրտ սեղմող
բան մ'ունի նկարը, որու առաջ մարդ ակամայ կանգ կառնէ,
նայուածքը կը մեխուի, մտածումը կը թոփ այս հակայ քաղա-
քի այն անթիւ վեցերորդ յարկերը՝ ուր այս տողերը գրած մի-
ջոցիս այնքան նոյնօրինակ տխուր տեսարաններ կը պարզուին,
այն վեցերորդ յարկերը, ուր ստեղծագործող միտքը կը տքնի
գիշեր ու ցերեկ որ կը հալի, կը մաշի զրկանքի ճիրաններուն
մէջ, և որը շատ անգամ գատապարտուած է Զուայի՝ հերոսին
Claud-ի նման չհասկցուելու և, եթէ անողոք հիւանդութիւնը
դեռ չէ ընկճած, կիսախելագար՝ անձնասպան ըլլալու իր նկա-
րին դիմաց... Կառավարութիւնը գնած է Գանքառէի գործը,
որ ստացած է Յ-րդ մետայլ:

Մանրամանաբար գրել իւրաքանչիւրի մասին անկարելի
ըլլալով կը բաւականանամ մատնացոյց ընել լըքէոքի մէկ
գործը՝ «Կաթ տուող մայրը»: Տժգոյն բայց ճիշտ գծուած կը-
տոր մ'է որ կառավարութենէն գնուելէ յետոյ ստացած է Պաշ-
քիրցկի մրցանակը:

Հանիքոթի «Երանց ծովը» ձկնորսներու կեանքէ մեծ
դիրքով նկար մը ուր ձկնորսներ եկած են իրենց ծովը դիտել-
ճիւնի և սատի սաւանին տակ, լայն վրձինով մ'աշխատուածնը-
կար մ'է, որ Յ-րդ մետայլով պարզեատրուելէ յետոյ գնուած
է կառավարութենէն:

Տիւկառտիէի «Ծովափին»-ը, ուր արեի տակ թեթև ա-
մառնային հագուստներով աղջիկ մ'է կանգնած առաջին մասի
վրայ, մինչդեռ հեռուն լողացողներ կը պատրաստուին ծով
մտնել, արեի ճիշտ և ուժեղ տպաւորութիւն մ'է ամբողջովին,
որ ստացած է Յ-րդ մետայլ և գնուած կառավարութենէն:

Կառավարութենէն գնուած կամ Յ-րդ մետայլ ստացած են
դեռ բաւական թուով գործեր որոնց երկար կ'ըլլայ թուել:

Արձաններու բաժնին մէջ պատուոյ մրցանակ (Medaille
d'honneur) ստացած է Պէքքէ իր «Խաչէն վար առնուած Յի-
սուս»-ին համար: Յ-րդ մետայլ ստացած և կառավարութիւնէն
գնուած է Բայյէնի «Երկու բարեկամներ»-ը, փոքրիկ սիրուն-

կառը մը, որը կապիկի մը գիրկը հանդարտորէն քնացող փոք-
րիկ շուն մ'է, մինչդեռ կապիկը տարօրինակ լրջութեամբ և հո-
գածութեամբ մը զայն կը դիտէ. կատարեալ գործ մ'է, որը
շատ է դիտուած:

Վեյյընէօվի «Մառսիյյաս»-ը, «որը ուզեց Ասպողոնէն լաւ
երգել, որուն համար Աստուածը զայն ծառի մը կապել տալով
կաշին քերթել տուաւ, ցաւի այնպիսի գալարումներ ունի՝ ո-
րը ակամայ սառսուռ կ'ազդէ դիտողին, և որու վարպետը ար-
ժանացած է 1-ին մետայլի և կառավարութեան գնումին:

Թոնթէնի «Լետա»-ն՝ ուր կանացի մարմնի գիծերու նըր-
բութիւնը դժուար թէ կարելի ըլլար աւելի փափուկ և շնոր-
հալի դուրս բերել մարմարին վրայ, գործ մ'է որուն մարմար
ըլլան հազիւ թէ կը զգայ դիտողը, և որը իրաւամբ ստացած
է 1-ին մետայլ:

Մաքս Պլոնտախի «Աւազանը» սիրուն և յաջող յղացում
մ'է, որ արժած է իրեն 1-ին մետայլէ զատ կրթութեան և գեղա-
րուեստից նախարարութեան կողմէն տրուած Ազգային մըր-
ցասակին (rix nationale). Փոքրիկ բարձրութեան մի վրայ ե-
րեք մերկ մասուկներ են, որոնք սիրուն գրկախառնումներով
միացած, վարը, աւազանին եղերքը ելած երեք գորտերու կը
նային:

Կառավարութիւնը գնած է մօտ 65,000 ֆու.-ի նկարներ
և արձաններ, որոնք պիտի երթան հարստացնել ազդային թան-
գարանները:

Երկու «Սալօն»-ները միասին ունեցած են 365,128 ֆու.-ի
հասոյթ մը մուտքէն գոյացած:

Դիտելու արժանի մէկ կէտը երկու «Սալօն»-ներու մէջ
հաւասարապէս կրօնական գործերու գրեթէ բացարձակ պա-
կասութիւնն է:

Այդ մաջուած ու փտած նիւթին տեղը գրաւած է առողջ
և ուժեղ նկարչութիւն մը, որը տուած է լայն բաժին մը ի-
րական կեանքի տեսարաններուն, դիտուած բնութեան շրջա-
պատին՝ ապրուած կեանքին մէջ, և արտայայտուած անկեղծ
համակրութեամբ մը. տեսարաններ ուր անցեալի սուրբե-
րուն տեղ կը տողանցուին այն առաւելապէս համակրելի
գէմքերը, որոնց ձկնորս, հողագործ, երկաթագործ, բանուոր,
գիւղացի համեստ անուններով կը կոչենք, տեսարաններ ուր
անոնք կ'երեկին իրենց տանջանքի կամ ուրախութեան վայր-
կեաններուն, երկուքին մէջ ալ համակրելի, երկուքին մէջ ալ
միշտ ուշադրութեան արժանի:

Թուանսական կառավարութեան ներկայ ուղղութիւնը մե-

ծաղէս ազդած է ֆուանսական գեղարուեստին վրայ որու մեծութիւնը, ըրած ճիգերը և տարած յաղթանակները իրապէս ըմբռնելու համար պէտք է միայն մօտէն տեսնել այն գործերու հսկայ հաւաքածոն, որոնք կը հաւաքուին երկու «Ալճն»-ներուն, Լուվոփ, Վեռուայլի և Լիւքսենպուրկի թանգարաններուն մէջ ուր արդէն կը հանգչին անթիւ գլուխ-գործոցներ:

Հ. ԱԼԻԱՆԱՔ

ՔՆՆԸԴԵՑՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԱՏԵՆԱՅԽՈՒԹԻՒՆ

Հիւրշմանի «Ճին հայկական տեղերի անունները». (*Hübschmann. Die altarmenische Ortsnamen. Mit einer Karte. Indogermanische Forschungen XVI Bd. 3. 4. 5. Heft.*).

«Հնդկագերմանական հետազոտութիւններ» անուն թերթի վերջին համարում (XVI Bd.) լոյս է տեսել Շտրասբուրգի համալսարանի ուսուցչապետ Հիւրշմանի «Հին հայկական տեղերի անունները» վերնագիրը կրող մի հետաքրքիր աշխատութիւնը, որի մասին հայ հետաքրքրուողներին համառօտ տեղեկութիւն տալը կարծեմ անտեղի չի լինիլ:

Ինչպէս վերնագիրը ցոյց է տալիս, յարգելի բանասէրի աշխատանքի առարկան այս անգամ եղել է Հին Հայաստանի աշխարհագրութիւնը, որը հասցըրել է մինչև 600 թիւը (Ք. յետոյ):

Հիւրշման իր այս աշխատանքը բաժանել է վեց հատուածների՝ 1. Հայաստանը մինչև 600 դարը (Ք. յետոյ). 2. Հայաստանի բնակիչները. 3. Հայկական գաւառների անունները. 4. Հայկական կանտոնների անունները. 5. Տեղերի անունների կազմուելը. 6. Այրուբենսական ցուցակ այն տեղերի անունների, որոնք ամբողջովին կամ մասամբ բացատրելի են:

Առաջին և երկրորդ հատուածներում Հիւրշման համառօտակի յիշում է հայոց պատմութիւնը, Հայաստանի հին բնակիչները, Հայաստանի մասերի բաժանուելը ևայլն. Հիւրշման հիմնուած ասորական և քաղդէական սեպաձև արձանագրութիւններից ստացած տեղեկութիւնների վրայ՝ ընդունում է, որ